

## ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

### ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

160.- Ս. ԳՐՈՅ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ՆԵՐ-  
ՔԻՆ ԶՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ.- Աստուածանչա-  
կանութեան մասին հիմնական տեսութիւն  
մը պարզելու դործը կը դիւրանայ, երբ ու-  
սումնասուրաբար ակնարկ մը գէթ նետենք  
այն պարապաներուն վրայ, որոնցմով կը բ-  
նայ բացարութիւնը՝ որուն մէջ կը դըտ-  
նուէին որբազիր հեղինակները, Սուրբ Գիր-  
քը գրած ատեն, եւ որով միաժամանակ կը  
բացարուի Ս. Գրոյ դրականութեան ընդ-  
հանուր նկարագիրը:

Արդ, առաջին ուշագրաւ կէտը որ կ'երե-  
ւի Ս. Գրոյ մէջ սա է՝ թէ խրաքանչիւր հե-  
ղինակի ոճ ունի անոր մէջ իր ինքնութրութիւնը,  
այնպէս որ պայծառօրէն կ'երեւի թէ  
դործը ոչ միայն իր ամբողջութեան, այլ իր  
զանազան մասերուն մէջ իսկ՝ հեռու է մի-  
ակ հեղինակի մը երկը ըլլալէ: Անկարե-  
լի է ժխտել հոգեկան խառնուածքի, մաս-  
ւոր վիճակի, զգացմանց, ձգտումներու հա-  
յեցողութեան, զարգացման աստիճանի,  
կրթութեան կերպի եւ գաստիարակութեան  
տարբերութիւնները, որոնցմով իւրաքան-  
չիւր դրքի հեղինակ կը զատորոշուի միւս-  
ներէն: Մինչ Պօղոսի թուղթները անոր բու-  
ռն բնաւորութիւնը ցոյց կու տան, Յով-  
հաննէսինները անոր քաղցր հոգին կը  
պարզեն: Ասկէ Հարկ կ'ըլլայ հետեւցնել թէ  
եթէ Աստուած նոյնիսկ ինքը անոնց թելադ-  
րած ըլլայ իրենց խօսքն ու ոճն ալ, պէտք չէ  
սեղմած՝ կաշկանդած ըլլայ անոնց ինքնու-  
թիւնը. ընդհակառակը, ներշնչումը՝ ա-  
ռանց ինքն իր մէջ այլայլուելու, ինքը  
ոկտաք է ազգուած ըլլայ հեղինակին սեփա-  
կան հանգամանքներէն, անոր ձեւին մէջ  
կերպարանուելով:

Երկրորդ նկատելի կէտը այն է, որ եր-  
թամն տարբեր հեղինակներէ տարբեր կերպով

յառաջ բերուած կը գտնուի պատմական  
խօսք մը, որ անշուշտ ի սկզբան մէկ ձեւով  
միայն պէտք է ըսուած ըլլայ, եւ որուն կա-  
րեւորութիւնն ալ կը պահանջէ որ մէկ ձե-  
ւով պահուած ու աւանդուած ըլլայ: Այս-  
պէս է Քրիստոսի վերջին ընթրիքին մէջ  
հացին ու բաժակին մասին ըսած Յիսուսի  
խօսքը, զոր տարրեր ձեւերով յառաջ կը  
բերեն Աւետարանիչք ու Պօղոս: Այսպէս,  
ըստ Մատթէոսի, «Առէք, կերայք, այս է  
մարմին իմ... Արքէք ի դմանէ ամեննեքին,  
զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վե-  
րայ բազմաց հեղանի ի թողութիւն մեղաց»  
(Մաթ. իջ 26-28): Բատ Մարկոսի, «Առէք,  
այդ է մարմին իմ... Այս է արիւն իմ նո-  
րոյ ուխտի, որ փոխանակ բազմաց հեղանի»  
(Մրկ. ԺԴ 22-24): Բատ Ղուկասու, «Այս է  
մարմին իմ որ վասն բազմաց տուեալ...  
Այս բաժակ է նոր ուխտ իմով արեամբ վա-  
րըն բազմաց հեղլոյց» (Ղուկ. իԲ 19-20):  
Բատ Պօղոսի, «Այս է իմ մարմին, որ վասն  
ձեր... Այս բաժակ նոր ուխտ իմով ար-  
եամբ» (Ա. Կորնթ. ԺԸ 24-25):

Երրորդ նկատելի կէտն է այն թէ որրո-  
դիր հեղինակներն իրենք իսկ կը վկայեն թէ  
մարդկօրէն աշխատանքով է որ յօրինած են  
իրենց զիրքերը, ի հարկին ուրիշներէ իսկ  
քաղելով զաննք: Այսպէս, Բ Մակարայից-  
ուց հեղինակը կ'ըսէ. «Զայս ամենայն որ  
ինչ միանդամ ի ձեռն Յասոննեայ Կիւրենաց-  
ույ ի հինգ գլուխս զարութեան ցուցեալ է,  
զայն ամենայն ջանացաք ի մի դլուխ հրո-  
վարտակիս կարծ ի կարճոյ ցուցանել»: Ա-  
պա, յայտնիլէ վերջ համառօտ զրելուն նը-  
պատակը, կ'աւելցնէ. «Եւ մէկ որ զաշխա-  
տութիւնս զայս յանձն առաք վասն համառ-  
օտ բանիս, մի դիւրին բան համարեսջիք  
կամ սակաւ քրտանց կամ տքնութեանց ար-  
ժանի» եւայլն (Բ Մակ. Բ 24-27): Բայց

որպէսզի մեր նկատողութիւնները միայն երկրորդական գրքի մը առթիւ չլինին, կը յիշենք չորրորդ Աւետարանչին խօսքը : «Եւ որ ետևսն՝ վկայեաց, եւ ճշմարիտ է վկայութիւն նորա» (Յովէ. ԺԹ 35) : Կը յիշենք Դուկասու խօսուղանութիւնը թէ իր զործը դրած է յաւանդութեանց քաղուած վկայութեանց համեմատ . «Քանզի բազումք յօժարեցին վերստին կարգել զպատճութիւն վասըն իրացն՝ հաստատելոց ի մեզ, որպէս աւանդեցին մեզ՝ որք ի սկզբանէ ականատեսք եւ սպասաւորք եղեն բանին : Կամ եղեւ եւ ինձ՝ որ ի սկզբանէ զհետ երթեալ էի ամենայնի՝ ճշմարտութեամբ, կարգաւ գրել» (Ղուկ. Ա. 1-3) : Նկատելի է դարձեալ որ սրբագիր հեղինակներէն իւրաքանչիւրը պատճական իրաց մասին այնչափ եւ այնպէս կը գրէ՝ որքան եւ ինչպէս տեղեկացած էր ինքը, ի լրոյ եւ կամ տեսնելով : Արդ, այս բոլորէն կը հասկցուի թէ Աստուածաւունչի մատենագիրները իրենց զրածներուն մէջ ամէն բանի համար եւ անրնդմիջապէս Աստուեմէ չէ որ թելադրուած են, այլ՝ իրենց զիտցածը գրած են Երկիրկան ԸՆԴԳԱՅՄԱՄԲ :

Դիտելի է նմանապէս որ եթէ բառերն ու խօսքերը աստուածային թելադրութեան արդիւնք եղած լինէին սրբագիր հեղինակներուն մօտ, ստիպուած պիտի լինէինք միւալլ ընազիրները նկատել Աստուածաւունչ, իսկ թարգմանութիւնները ոչ միայն պիտի չլինէին ընդունելի, այլ նաև պիտի նկատուէին խոտելի, ինչ որ չէ եղած երբեք : Բայց քրիստոնեայ պազերը միշտ պատուած են Աստուածաւունչի թարգմանութիւնները, Հրեաներն իսկ յարգալից եղած են անոնց մասին : Ու նոր Կտակարանի սրբագիր հեղինակները Հինէն մէջբերումները եօթանասնից թարգմանութիւննեն է որ կը կատարեն :

Եւ վերջապէս, պէտք է նկատի ունենալ թէ աստուածաւունչութիւնը կամ աստուածային ներշնչութիւնը ինքնին չէ ընաւ եւ երբեք չէ ալ նկատուած նոյն՝ աստուածային յայտնութեան հետ : Յայտնութեամբ մարդ կ'իմանայ իր չզիտցածը : Աստուածային յայտնութիւնը կ'ընդունինք մարդական եւ վարդապետական խնդրոց, Եր-

բեմն նաև պատմական անծանօթ զործոց առթիւ, իբրեւ զեկուցում չզիտցուած բաներու . մինչ ներշնչութիւնը ոզեւորութիւնն է զոր մարդ կ'ունենայ անձնական հմտութեամբ կամ որեւէ կերպով՝ զիտցած բանի մը վրայ գրած կամ խօսած ատենը :

161-. ԱՍՏՈՒԱԾԱՑԻՆ ՆԵՐԾՆՉՈՒԹԻԵԼՆ ԷԱԱԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ . Վերեւ յառաջ բերուած նկատողութիւններէն վերջ, զրժուար չէ այլեւ խորհիլ թէ աստուածաշընչականութեան էական պայմանները պէտք է համարուին նախ՝ աստուածային բացասական հովանաւորութիւնը, որով զրողը զերծ կը մնայ սխալանքներէ, յետոյ՝ մտքի զրական լուսաւորութիւնը, իմաստը քաջըրունելու, լաւ միտք պահելու եւ անթերի արտայայտելու համար զայն : Այս երկրորդ պայմանին անհրաժեշտութիւնը չուտով կ'ըմբռնենք, եթէ դիտենք թէ սրբագիր հեղինակներէն շատերը, որոնք մտաւորական զարգացման տեսակէտով չափաւոր կարողութեան տէր անձինք կը թուին եղած ըլլալ, պիտի չկարենային եթէ միայն իրենց սահմանափակ կարողութիւններուն ապաւինս լինէին, ոչ յստակօրէն վերահասու լինիլ իրենց զրած պատմութեանց, աւանդած վարդապետութիւններուն եւ յայտնած բարոյական տեսութիւններուն, ոչ ալ մանաւանդ այնքան հեղինակօրէն պիտի կարող ըլլային փոխանցել զանոնք այլոց : Իրը երրորդ եւ վերջին պայման հարկ է մատնանը չել զրելով ատեն աստուածային ազգեցութեամբ կատարուած իրական առաջնորդութիւնը, զոր կրնանք նաև թելազրութիւն կոչել, եւ որ կը կատարուի թէ կամքը զրբելով մզելով եւ թէ մտքին ցոյց տալով զրելի բաները : Յայտնի է թէ այսպիսի թելադրութիւն մը չի ննջեր ոչ բանական կամքին ազատ զործողութիւնը եւ ոչ ալ կամքի պատութիւնն ինքնին :

Բացասական հովանաւորութեան, զրական լուսաւորութեան եւ իրական թելազրութեան այս երեք պայմաններով՝ կարելի է բացատրել արգարեւ Սուրբ Գրոց աստուածանչականութիւնը . միհակ՝ որուն մէջ իրարու կ'ընթացակցին աստուածային եւ մարդկային ներգործութիւնները, աստուա-

ծային ներդործութեան ուղղակի առարկա-ները լինելով իրերը եւ իմաստները, իսկ մարդկային ներդործութեան (որ մասմբ միայն կը մասնակցի իրերուն եւ իմաստներուն) ուղղակի առարկաները լինելով խօսքերն ու բառերը: Աւրեմն ներշնչութիւն կամ առողջապահութան բարելով պիտի հասկութիւնը այն յատակել ազգացութիւնը որ աստուածային ներդործութեամբ կը կատարուի սրբագիր հեղինակներուն վրայ՝ թելադրութեամբ, լուսաւորութեամբ և հովանաւորութեամբ, ուղիղը գրելու եւ գէպի անուղիղը չգայթելու համար:

Սուրբ Գրոց աստուածանչականութիւնը սահմանելէ վերջ, կը մնայ հիմա հաստատել զայն իրը ճշմարտութիւն:

162.- ԱՍՏՈՒԱՆԱՇՆՉՈՒԹԵԱՆ ՓԱՍ-  
Սուրբ Գիրքի աստուածանչութեան իսկական եւ հիմնական փաստը ինքնարերարար յստաջ կու զայ քրիստոնէական կրօնի վերաբերմամբ հաստատուած ճշմարտութիւններէն: Ինչպէս որ աստուածարանութեան զաղափարն է որ կ'առաջորդէ զմեկ ուղղակի կրօնի զոյտութեան համոզումին, կրօնի զաղափարը՝ յայտնութեան, յայտնութեան զաղափարը՝ քրիստոնէութեան, քրիստոնէութեան զաղափարը՝ եկեղեցին, նոյնպէս Ս. Գրոց աստուածանչութեան կամ քրիստոնէական եկեղեցոյ զոյտութեան աստուածային ներշնչութեան զաղափարը այնքան սերտ կերպով միացած է քրիստոնէական կրօնի եւ եկեղեցոյ հետ, որ քը քրիստոնէութիւնը իսկապէս չի կրնար ճշմարիտ, ինի այդ ճշմարիտինը առաջանաւ բաւական կամ զամանական համաձայնութիւնը զուգընթաց միջոցներ էին ճշմարտութեան պահպանումին համար: Իսկ այդ պայմանները չեն կրնար ճշմարտուիլ մէկ անհատական անձի մը վրայ, որ պաշտօնապէս արձանագրէ աստուածային ճշմարտութիւնները: ուստի եւ սրբագիր չեղինակներուն համար անհրաժեշտ է դրական ներշնչութիւն՝ ճշմարիտ յայտնութեան ճշմարիտ պահպանումին համար:

Քրիստոնէական կրօնի քրիստոսական գրոց աստուածային ներշնչութիւնը անընդհատական եւ անսահմանական համոզումն է բովանդակ քրիստոնէութեան: այնպէս որ չէ եղած եւ չկայ քրիստոնէայ մը որ տարակուսի այս մասին: Եթէ այսպէս չլինէր, այն ատեն հարկ պիտի լինէր որ բնդունէինք թէ ներքին եւ արտաքին բոլոր նշաններով հաստատուած ճշմարիտ կրօնը իր մէջ կը պարունակէ ոչ ճշմարիտ հիմ մը: ու ասիկա պիտի ըլլար սոսկալի կերպով հակասական բան մը: Հետեւարար, բոլոր այն

փաստերը, որոնք կը հաստատեն կրօնն ու եկեղեցին, միանգամայն կը լինին փաստերը Աստուածաշունչ Գրոց, կամ, ուրիշ խօսքով, Աստուածաշունչ Գիրքը կը հաստատուի իշխանութեամբ Քրիստոսի Եկեղեցին եւ աւանդութեամբ Քրիստոսի կրօնքին, ուրոնք հաստատուած են արդէն:

Միւնոյն փաստը ուրիշ աեսութեամբ մըն ալ կրօնանք ներկայացնել: Աստուածմէ եղած ճշմարիտ յայտնութիւնը, ինչպէս հաստատեցինք արդէն, եղելութիւն լինելէն վերջը չէր կրնար մարդոց ձեռքը մնալ, այլ՝ աստուածային հովանաւորութեան, որուն կը պատկանի ճշմարիտ յայտնութեան ճշմարիտ պահպանութեան դործը: Այս փաստով ցոյց տուինք այն ատեն Եկեղեցւոյ ուսուցչական իշխանութեան կամ դրական անսկարութեան ապահովութիւնը: Արդ, նոյն փաստը մեղի կը ծառայէ նաեւ ցոյց տալու Եկեղեցւոյ պաշտօնական զրութեանց ապահովութիւնը կամ Եկեղեցւոյ Գիրքերուն անսխալութիւնը, զոր ուրիշ բառով կը կունք աստուածանչութիւնը:

Միւյն պէտք է նկատել որ Եկեղեցւոյ համար աւելորդ սեպեցինք ներշնչութեան պայմանը, վասնդի բացասական հովանաւորութեան պայմաննը բաւական էր Եկեղեցինքն բխած ուսուցչական իրական ապահովութեան համար, զի հոն աւանդութիւնը, իշխանութիւնը եւ համայնական համաձայնութիւնը զուգընթաց միջոցներ էին ճշմարտութեան պահպանումին համար: Իսկ այդ պայմանները չեն կրնար ճշմարտուիլ մէկ անհատական անձի մը վրայ, որ պաշտօնապէս արձանագրէ աստուածային ճշմարտութիւնները: ուստի եւ սրբագիր չեղինակներուն համար անհրաժեշտ է դրական ներշնչութիւն՝ ճշմարիտ յայտնութեան ճշմարիտ պահպանումին համար:

Այսպէս, աստուածային ճշմարտութիւնը որ մի է իր էութեանը մէջ եւ որ մարդոց կը յայտնուի իրենց գերազոյն նպատակին հասնելու համար, կը կոչուի և է վարդապետութեան վերաբերմամբ՝ յայտնութիւն, ուրբագիրներուն վերաբերմամբ՝ ներշնչութիւն եւ Եկեղեցւոյ վերաբերմամբ՝ հովանաւորութիւն:

163.՝ ԱԽԱՆԴՈՒԹԵԱՆ ՓԱՍՏ.՝ Նոր Կը-  
տակարանին համար՝ քրիստոնէական ա-  
ւանդութենէն, իսկ Հինին համար՝ Հրեա-  
ներուն աւանդութենէն քաղուած փաստը  
մեծ ուժ ունի: Եւ սակայն, քանի որ աւան-  
դութիւնը հիմնուած է Աստուծոյ խօսքին  
վրայ, որ է նոյն ինքն Սուրբ Գրոց պարու-  
նակութիւնը, անկէ քաղուած փաստն այ-  
կատարեալ պիտի շինէր՝ եթէ չլրացուէր  
կրօնի եւ Եկեղեցոյ ճշմարիս փաստովք:  
Աւանդութեան փաստը պարզապէս կը զօրէ  
աւելի Աստուծաշունչ Գրքին կանոնը հաս-  
տատելու քան թէ Աստուծաշունչի պարզ  
էութիւնը հաստատելու համար:

Զենք ձեռնարկեր հոս յառաջ բերել ա-  
ւանդութեան ցուցմունքները, որոնք յայտ-  
նի են, եւ որոնք միանդամայն փաստ լինելով  
Աստուծաշունչ Գրոց վաւերականութեան՝  
Աստուծածարանական դիտութեանց ուրիշ  
մէկ մասին մէջ կ'աւանդուին:

164.՝ ՆԵՐՔԻՆԵՐ ՓԱՍՏ.՝ Ունինք դեռ  
ուրիշ փաստ մըն ալ, Սուրբ Գիրքէն նոյնիսկ  
առնուած, որ կրկին կերպով կը բացա-  
տրուի: Առաջինն է՝ Ս. Գիրքին վրայ ընդ-  
հանուր անսութիւնը, որ յայտ յանդիման  
կերպով ցոյց կու տայ իր աստուծաշըն-  
չութիւնը՝ իր ոճէն, հոգիէն, պարունակու-  
թիւնը եւ զօրութիւնը: Բողոքականներ ա-  
մենադլաւոր կը նկատեն այս փաստը և  
կ'անուանեն «Համ կամ ձաշակ Աստուծա-  
շնչականութեան»: Բողոքականաց կողմէ  
այս փաստին ընծայուած զերազասութիւնը  
այն կրկին սկզբունքներէն է զորս ունին ա-  
նոնք եւ որոնցմէ մին է Ս. Գիրքը ընդունիլ  
իրեւ միակ եւ այլամերժական կանոն հա-  
ստոյ. իսկ միւսը, հետեւորդ առաջինին՝  
մերժել Եկեղեցոյ հաստատութիւնն ու իշ-  
խանութիւնը: Բայց մէնք որ Եկեղեցոյ մա-  
սին մեր անսութիւնը արդէն պարզեցինք,  
պէտք չունինք այդ փաստին եւ կրնանք ըն-  
դունիլ զայն պարզապէս իրեւ յաւելուա-  
ծական հաստատութիւն՝ պարզաբանելու  
համար զիմաւոր սկզբունքը:

Սուրբ Գիրքէն առնուած միւս փաստը  
կը հաստատուի նոյն ինքն Ս. Գիրքէն կոչ-  
ուած վկայութեանց վրայ: Պօղոս Ս. Գիրքը  
կը կոչէ «Ամենայն գիրք աստուծաշունչք

եւ օգտակարք, ի վարդապետութիւն են՝ եւ  
ի յանդիմանութիւն եւ յուղգութիւն եւ ի  
խրատ արդարութեան» (Բ. Տիմ. Գ. 16): Թէ-  
պէտ Պօղոս կ'ակնարկէ Հին Կոտակարանին,  
սակայն նոյն է սկզբունքը Նոր Կոտակարանի  
վերաբերմամբ եւս: Պետրոս կ'ըսէ. «Ի հոգ-  
ուոյն սրբոյ կրեալք՝ խօսեցան մարդիկ յԱս-  
տուծոյ» (Բ. Պետ. Ա. 21): Խօսուածին համար  
ըստուածը ճիշջ է նաեւ զրուածին համար: Պետրոս կ'ըսէ զարձեալ. «Պարտ է կատա-  
րել զրոյն, զոր յառաջապոյն ասաց Հոգին  
Սուրբ ի ըերանոյ Դաւթի» (Գործ. Ա. 16) ու  
կ'ակնարկէ Սաղմոսի խօսքին՝ «Որ ուսէր  
ընդ իս նա արար ինձ խարէութիւն» (Սաղմ.  
Ա. 40): Ու եթէ Դաւթիթ ներչնչութեամբ զը-  
րած չըլլար, Պետրոս պիտի չկարենար ըսել  
թէ Հոգին Սուրբ էր որ կը խօսէր Դաւթի  
ըերանով: Յովհաննու Կարապետի հայրը՝  
Զաքարիա եւս նոյն իմաստով կ'ըսէր. «Որ-  
պէս խօսեցաւ ըերանով սրբոցն՝ որք յաւե-  
տենից՝ մարզարէք նորա էին» (Ղուկ. Ա.  
70):

165.՝ ԱՌԱԲԿՈՒԹԻՒՆԵՐ.՝ Հին եւ Նոր  
Կտակի Սուրբ Գրոց աստուծաշնչութեան  
դէմ եղած առարկութեանց զիմաւորն այն է  
թէ չկայ կրօն մը որ չկարծէ ունենալ Աս-  
տուծմէ ներշնչուած զիրքեր: Ուստի, ինչ-  
պէս չենք ընդունիր հեթանոս Պարսից,  
Հնդկաց, Մահմետական Արաբներու եւ ու-  
րիշներու անուաննալ սուրբ զիրքերը, պէտք  
չէ նաեւ ընդունինք Հրէից եւ քրիստոնէից  
զիրքերը:

Սակայն այս պատճառաբանութիւնը ա-  
նարժէք է բոլորալիին. կարելի՞ է միթէ մեր-  
ժել ճշմարտութիւն մը՝ որովհետեւ շատ  
սատութիւններ կան, որոնք ոմանց կողմէ իր-  
եւ ճշմարտութիւն կ'ընդունուին: Ասուց հա-  
մար էր որ մէնք բախնք արդէն թէ զիմաւոր  
փաստը այն է՝ որ կը հիմնուի քրիստոնէա-  
կան Եկեղեցոյ վրայ: Քրիստոնէական Եկե-  
ղեցին ի նպաստ եղած ներքին եւ արտաքին  
նշանները յայտնի եւ հաստատուն են. եւ  
ինչպէս ճշմարիս կրօնը ի բաց կը մերժէ ոչ-  
ճշմարիս կրօնները, նոյնպէս եւ ճշմարիտ  
Աստուծածաշունը ի բաց կը մերժէ ոչճշ-  
մարիտները:

Ուրիշ առարկութիւն մը եւս կը հետեւ-

ցուի այն դժուարութիւններէն, որոնք կը ծնին Ս. Գրոց խօսքերէն եւ որոնք կը թուին երբեմն պարունակել ուուռ եւ սխալ բաններ, կամ կ'երեւին հակասական։ Ս. Գրոց բոլոր տողերն ու բառերը, մինչեւ անզամ նշանաւեցերն ու կէտագրութիւնը այնքան մանր զնուութեանց ու քննուութեանց առարկայ եղած էն հակառակորդներու եւ ողջամիտ մէկնողներու կողմէ, որ կարելի է ըսել թէ չը-կայ դժուարութիւն մը որ առարկայ եղած չըլլայ ուշադիր քննուութեան։ Սուրբ Գրոց մէկնարանուութեան կը պատկանի այս մասին մանրամասնեալ ցուցակներ կազմել՝ հաստատելու համար այդ առարկութեան որքան անհիմն ըլլալ։ Մէնք կը բաւականանք բաելով հոս թէ չկայ դժուարութիւն մը որ նկատի առնուած չըլլայ, ու չկայ նոյնապէս նկատի առնուած դժուարութիւն մը որ լուծուած չըլլայ ուղղութեամբ, արագութեամբ կամ դոնէ վատահելի հաւանականութեամբ։

166.- ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ  
- Բողոքականները առարկութիւն կ'ընեն այն զիսաւոր փաստին զէմ զոր յառաջ բերինք իրեւ հիմնական փաստ, եւ որով ցոյց տուինք Ս. Գրքին աստուածաշնչականութիւնը՝ քրիստոնէական եկեղեցւոյ զօրութեամբ։ Կ'առարկուի թէ արամարանութեան համեմատ, անհիմն ու սխալ է երկու բաններ փոխազարձրար իրարմով ապացուցանելու ձեւը, որով ապացուցանելին ապացոյց կ'ըլլայ եւ ապացոյցը՝ ապացուցանելի։ Մէնք արդէն խոկ ըսնք թէ Ս. Գիրքը կը զործածենք մէր փաստարկութեանց մէջ, սակայն անոր միշտ նոյն ուժը եւ նոյն զօրութիւնը չենք վերագրեր, եւ նոյն եղանակաւ չենք նկատեր զայն։ Նախ, երբ ճշմարիտ յայտնութեան վրայ խօսեցանք, յառաջ բերինք Ս. Գիրքը իրեւ պարզապէս վաւերական պատմութիւն, եւ անով ցոյց տուինք թէ ճշմարիտ յայտնութիւնը՝ քրիստոնէական յայտնութեանն է։ Յետոյ, խօսելով քը քրիստոնէական յայտնութեան մասին, ներկայացուցինք Ս. Գիրքը իրեւ վաւերական տեղեկագիրք, եւ անով ցոյց տուինք թէ քը քրիստոնէութիւնը է եկեղեցի եւ կազմակերպեալ ընկերութիւն իր բոլոր յատկութիւններով ու առարերով։ Խոկ քրիստոնէական ե-

կեղեցին հաստատելէ ետք էր միայն որ ձեռնարկեցինք ապացուցանելու Ս. Գիրքին աստուածաշնչականութիւնը՝ եկեղեցիէն քաղուած փաստով։ Այս կարգի պատմառաբանութեան մէջ տրամարանական ոչ մէկ մոլորութիւն կայ, վասնզի թէեւ Ս. Գիրքը ծառայեց մէր ապացուցութեան համար, բայց ծառայեց իր զանազան յատկութեանց համեմատ, իբրեւ վաւերական պատմութիւններ կամ վաւերական տեղեկագիրք քը քրիստոնէութեան, կամ իրեւ աստուածանչուած զրութիւններ։ Այս վերջին հանգամանքը հաստատելէ վերջ միայն պիտի զործածենք զայն իբրեւ խկապէս Աստուծմէնի ընչուած զրութիւններ։ Այս վերջին հանգամանքը հաստատելէ վերջ միայն պիտի զործածանութիւնը։ Ապացուցանելին ապացոյցին հաստատելու անտեղութիւնը աւելի կը տեսնուի նողոքականաց զրութեան մէջ, զի անոնք եկեղեցւոյ հաստատութիւնն ու իշխանութիւնը ուրանալէ վերջ՝ ա՛լ չունին ուրիշ փաստ աստուածանչուութիւնը հաստատելու համար, բայց միայն աւանդութիւնը, կամ յատակ յայտնութիւնը կամ նոյնինքն Սուրբ Գիրքը։ Արդ, ինչպէս պիտի տեսնենք իր տեղը, աւանդութիւնն այ կը մէրժեն անոնք, խոկ յատակ յայտնութիւն չկայ։ Սուրբ Գիրքին համար, զի յայտնութիւնը խօսքով եղած է, եւ յայտնեալ վարդապետութիւնը զմեկ կը տանի եկեղեցիին։ Խոկ Ս. Գիրքը արդարեւ թէ՝ ապացուցանելի եւ թէ՝ ապացոյց կ'ըլլար, եթէ աստուածանչուութիւնը հաստատելու համար ուրիշ ապացոյց չունենայինք։

167.- ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՈՒՆՆԵՐՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ - Ս. Գրոց աստուածանչուութիւնը ընդհանրապէս հաստատելէ ետք, պէտք է ցոյց տալ նաև թէ ո՞ր զիրքերն են աստուածանչունչ, այսինքն խօսիլ Ս. Գրոց կանոնի մասին։ Այս զլուխին սկիզբը մէնք յառաջ բերինք անունները բոլոր այն զիրքերուն, որոնք այլիւայլ ցուցակներու մէջ յիշատակուած են եւ որոնք չորս խումբերու բաժնեցինք։ Նախականոնք, երկրորդականոնք, Պարտականոնք եւ Տարականոնք։ Այս վերջին երկուքը չեն կրնար իրը Աստուածանչունչ յիշուիլ, զի չունին ստու-

դաստիս աստուածային ներշնչութեամբ զըրուած լինելու ոչ ներքին եւ ոչ արտաքին նըշաններ ու վկայութիւններ : Խնդիրը չի կրցնար ըլլալ բնաւ նախականներու մասին , վասնդի անոնք առանց բացառութեան իր Աստուածաշունչ կ'ընդունուին ամէնքէն , ունենալով արդարեւ աստուածաշնչութեան ներքին թէ արտաքին հաւաստի նշաններ : Կը մնան հետեւարար միայն Երկրորդականները : Արդ , ինչ տեսակէտէ ալ նայուի ինդրին վրոյ , մեր Եկեղեցւոյ սեփական աւանդութեան եւ պաշտօնական կիրառութեա՞ն , Յոյն եւ Լատին Եկեղեցիներու աւանդական կարծեա՞ց , թէ Բողոքական Եկեղեցիներու կոմայական տեսութեանց , Երկրորդականներու ինդիրն է որ ամենէն աւելի զըրուարութեան կը բախի :

Յայտնի է սակայն որ ասոնցմէ շատերը ոչ թէ բայ ինքեան ընդունուած չեն իրեւ Աստուածաշունչ , կամ պարզապէս մերժըւած են Աստուածաշունչ նկատուիլ , այլ պատահական պարագաներ կամ թիւրիմացութիւններ եւ կամ ծանօթութեանց պակասներ պատճառ եղած են որ նախնիներէն ամանք չի շատակեն Ս . Գրոց մասերէն մին կամ միւսը . Եւ այսպիսի մասնաւոր լրութեան Հետեւանքով է որ անոնցմէ մէկը կամ միւսը դուրս մնացած են Ս . Գրոց նախակարգեալ ցանկէն եւ յետոյ իրը յաւելուած զրուած անոր վրայ :

Բողոքականներն անդամ , այսինքն Երկրորդականներու ամենէն խիստ հակառակորդները , իրարու մէջ միաբան չեն այս մասին . մինչ լուտերականները չեն ընդունիր , Գալիքինականները կ'ընդունին անոնցմէ մին կամ միւսը :

168.- ԿԱՆՈՆ ՍՈՒԻՐԻ ԳՐՈՑ - Բատ մեզ , Սուրբ Գրոց կանոնի կազմութեան խնդիրը ուղղակի եւ անընդմիջարար ընդհանուր Եկեղեցւոյ իշխանութեան պատկանեալ Հարց մըն է : Սակայն ընդհանուր Եկեղեցին իր Երեք Տիեղերական Սուրբ Ժողովներուն մէջ ոչ առիթ ունեցաւ զրազիլ Ս . Գրոց կանոնի Հարցով , ոչ ալ կազմեց զայն : Այս պատճառու , մէնք այս Տիեղերական Ժողովներէն պաշտօնապէս կազմուած Ս . Գրոց կանոն մը չունինք . Յոյներ ար չունին իրենց ընդու-

նած ժողովներէն այդ մասին կազմուած կանոն մը : Խոկ Լատիններ պինդ կը պահէն այն կանոնը որ իրենց Տրիտենուեան Ժողովին մէջ կազմուեցաւ ԺԶ Դարու կիսուն : Բայց այդ ժողովն ալ անպատճ զումարուած է եւ չունի տիեղերական ժողով նկատուելու պարմաններուն լրութիւնը : Ուստի Լատին Եկեղեցւոյ մասնաւոր աւանդութեան ուժ միայն կրնայ ունենալ Տրիտենուեան կանոնը , եթէ կ'ուղենք վերջին զործերուն ուժ տալ :

Ուրեմն , առ ի չգոյէ ընդհանուր Եկեղեցւոյ տիեղերական ժողովէ մը կազմուած Ս . Գրոց կանոնի , այսինքն նախականոն եւ Երկրորդականոն զրոց պաշտօնական ցուցակի , պարտաւորուած ենք միայն կազմել զայն՝ մեր Եկեղեցւոյ մասնաւոր աւանդութեանց համեմատ , բազդատութեամբ նոյն ատեն միւս Եկեղեցիներու աւանդութեանց , յառաջ բերելով հնագոյն աւանդութիւններն եւ ազգային ժողովոց որոշմունքը այս մասին :

Մենք Աստուածաշունչ Գրոց նույիրուած այս զլուխին սկիզբը փոքր ի շատէ խօսեցանք արդէն Հայաստանեայց Եկեղեցւոյ՝ այս մասին ունեցած զրութեան վրայ , եւ զանց կ'ընենք Երկարաբանել հոս , քանի որ Աստուածաշունչի վերաբերեալ այս կարգի խնդրոց քննութիւնը կը պատկանի մասնաւոր զիսութեանց , որոնք են Մեկնախօսութիւն եւ Քննաբանութիւն Ս . Գրոց :

Վերեւ կատարուած խորհրդածութեանց Համեմատ , զրեթէ բոլոր Երկրորդականոն Համերուած Գիբռերը Աստուածաշունչ են խոկապէս , եւ իրը այդպիսիներ ունին սոյն այն ուժն ու զօրութիւնը՝ զոր ունին նախականոնները : Անոնք Ս . Հարց , վարդապետաց եւ աստուածաբաններու զիրքերուն մէջ Համատրապէտ ի կիր առնուած են պացուցութեանց եւ ժեկնախօսութեանց ընթացքին : Ասկայն , զուր մէձերու եւ առարկութեանց տեղի չարուելու Համար , շատ անդամ սերբնական համարտութեանց եւ աստուածական խորհրդածոց պացուցութեանց եւ կատարեկութեանց մէջ նախ նախականոն Գրոց վկայութիւնները յառաջ կը բերենք , եւ յետոյ անոնց վրայ կ'աւելցնենք Երկրորդականոնները :



169.՝ ՄԵԿՆՈՒԹԵՒԻՆ Ս. ԳՐՈՑ.՝ Ս. Գրոց կանոնի խնդիրէն ետք կու դայ Ս. Գրոց մեկնութեան հարցը։ Ինչպէս բացատրեցինք երկարօրէն, Աստուածաշունչը ժարդկային գործ մըն է իրրեւ զրուածք, խօսք ու բառ։ օրինակներու հարազատութիւնը, զլուխներու եւ համարներու բաշխումը, եւ կէտադրական արոհմունքները մանաւանդ՝ բացարձակապէս մարդկային դործեր են։ Այս պատճառաւ, բոլոր այն կանոնները որոնք կ'օգնեն ընդհանրապէս զիրքերու մեկնութեան եւ հասկացողութեան, կ'օգնեն նմանապէս Ս. Գրոքի մեկնութեան եւ հասկացողութեան։ Ռւատի, մեկնարանութեան զիտութիւնը կ'աւենդէ նաև մեկնութեան ընդհանուր կանոնները։

Սակայն Ս. Գրոքը բնութեամբ շատ կը տարբերի ուրիշ զիրքերէ։ այդ տարբերութիւններն եւ զլատուրաբար։

ա) Կրօնական պարունակութիւն, թէ՛ տեսական եւ թէ՛ բարոյական մասամբ։

բ) Գերբնական յայտնութիւն թէ՛ ընտկան եւ թէ՛ գերբնական ճշմարտութիւններու։

գ) Աստուածաշնչութեան յատկութիւն, զոր ցոյց տուինք արդէն։

դ) Ասացուածներու ճոխութիւն, որ արդիւնք է թէ՛ զերբնական ծագումին, թէ՛ յոյժ հնութեան եւ թէ՛ ինքնուրոյն ոճին։

Արդ, մեծամեծ տարբերութիւնները որոնք կան Ս. Գրոց եւ ուրիշ զիրքերու միջև, ցոյց կու տան յատուկ մեկնարանութեան մը հարկին անհրաժեշտութիւնը։

Եկեղեցւոյ մասին խօսած ատեն ցոյց տրվինք թէ անիկա իշխանութիւն ունի, թէ անոր այդ իշխանութիւնը վարչական եւ ուսուցչական է միանդամայն, թէ ուսուցչական իշխանութիւնը պէտք է ունենայ իրական առահովութիւն, եւ թէ իրական առահովութիւն համար անիկա պէտք է ունենայ իրական անխօնալութիւն։ Արդ, այդ ամէնը կապ ունին յայտնութեան աւանդին հետ, որ Ս. Գրոքն է նոյնիսկ, ըլլալով յայտնութեան աւանդին զէթ զլխուրագոյն եւ պատուականագոյն մասը։ Այդ պատճառու, Ս. Գրոքին պարունակութիւնը չի կրքնար օտար կամ անջատ համարուիլ յայտնութեան աւանդին, եւ ինչ որ ամլոզջին

համար կ'ըսուի, մասին համար եւս կ'ըսուի։

Արդ, համառօտ եւ զիւրին պատճառաւ րանութեամբ մենք ցոյց կու տանք թէ եկեղեցւոյ ուսուցչական անխօնալ իշխանութիւնը կը տարածուի նաև Ս. Գրոց մեկնութեան այս իմաստին վրայ, կամ թէ՛ Ս. Գրոքը իր մեկնութեամբը եւ իմացուածովքը չի կրընար զուրս մնալ ուսուցչական զերադոյն իշխանութեան եւ կամ ձուլիլ մասնաւոր անհատի մը ձեռքը, այնպէս որ ամէն մէկը կարող զգայ ինքզինք ուզածին պէս հասկնալ զայն եւ ուզած կերպով կրօն ու յայտնութիւն կազմել, եւ Քրիստոսի յայտնած վարդապետութիւնը ուզած կերպովը փսփսիւէլ։ Այս եւ այսպիսի ուրիշ անտեղութիւններ բացարեցինք Եկեղեցւոյ ուսուցչական իշխանութեան մասին խօսած ատեն։

Յայտնի է ուրեմն թէ Ս. Գրոց մեկնութիւնը պէտք է կատարուի համաձայնութեամբ յայտնութեան եւ աւանդին միա աւրիւրներուն, որոնք են Եկեղեցին եւ աւանդութիւնը։

### 170.՝ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արեւմտեանները, արխինքն Հռովմէտականները եւ Բազուֆականները, այս մասին երկու ծայրայեկ զրութեանց մէջ կ'իյնան։ Առաջինները կ'ուզեն ամէն բան վերպրել Եկեղեցւոյ եւ աւանդութեան, այնպէս որ զրութէ ոչինչ կը մնայ Ս. Գրոքին զոր իրենց ուզած կերպով կը բռնազրուն։ իսկ երկրորդները ընդհակառակը, ամէն բան կը վերպրեն Ս. Գրոց, առանց Եկեղեցւոյ եւ աւանդութեան զրծակցութեան, կենդանի եւ դործօն իշխանութիւնը ոչնչացնելու եւ յայտնութեան աւանդը անձնիւր անհատի քմահամ կամքին մատնելու աստիճան։

Զայտատանեայց Ուզգափառ Եկեղեցին կը ձանչնայ մի եւ միակ յայտնութիւն մը, որ է ուղղիղ եւ ճշմարիտ վարդապետութիւնը քրիստոնէութեան, եւ զայն կ'ընդունի յանձնուած պահպանութեանը երեք աղքիւրներու կամ միջնորդներու, որոնք են Ս. Գրոքը, Եկեղեցին եւ բանական աւանդութիւնը։ Ու այս իսկ պատճառաւ երեք միջնոցներէն եւ ոչ մին կ'անջատէ միւսներէն, այլ իրեւ ճշմարիտ վարդապետութիւն՝ զերադոյն կանոն ցոյց կու տայ երեք աղքիւրներուն եւ

միշտորդներուն զուգընթաց գօրութիւնը : Հետեւարար, Ս. Գիրքը կը հասկնայ ու կը մեկնէ Եկեղեցւոյ և աւանդութեան կանոններուն համեմատ : Արդ, այս մեծ սկզբունքին կանոնները կ'աւանդէ Ս. Գրոց մեկնարանութեան զիտութիւնը :

171. — Ս. ԳՐՈՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ .— Համառատ կերպով խօսինք նաեւ Ս. Գրոց թարգմանութիւններու մասին, որովհետեւ կարեւոր եւ ընդարձակ տեղեկութիւնները Քննարանութեան մէջ կը տրուին, որ թարգմանութիւններու հետ կը խօսուի նաեւ Ս. Գրոց ընդորդական լեզուներուն մասին :

Բնադրական լեզուներն են բուն Երբայեցերէն՝ Հին Կոտակարանի բոլոր Նախականներուն եւ Երկրորդականոններէն ոմանց համար :

Առորին Երբայեցերէնը, Ասորա-Քաղղերէն կոչուած, Երկրորդականոններէն ոմանց համար :

Յունարէնը՝ Հին Կոտակարանի քանի մը զիրքերուն եւ Նոր Կոտակարանի զրեթէ բոլոր զիրքերուն համար :

Իսկ թարգմանական լեզուներուն մէջ Հենագոյնն է յունարէնը, որով կատարուած են Եօթանասնից կամ Աղեքսանդրեան թարգմանութիւնը Քրիստոնէ առաջ, եւ Ակիւզասինը, Սիմաքոսինը եւ Թէոսոսիփոսինը՝ Քրիստոնէ կոտք :

### ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆՑ ԿԻՒԱՌՈՒԹԻՒՆ

Թարգմանութեանց լերպերեալ Երկու խնդիրներ կան :

Առաջինը այն է թէ կարելի՞ է թարգմանութիւնները իրեւ բուն Աստուածաշունչ Գիրքերը ընդունիլ :

Այս մասին հաստատական է մէր պատասխանը : Որովհետեւ կը տեսնենք որ այդ սովորութիւնը հաստատապէս ընդունուած է բոլոր քրիստոնեայ եկեղեցիներէն, որոնք Աստուածաշունչ Գիրքերը իրենց զրական լեզուներով թարգմանելով կը կարդան իրենց պաշտամունքներու միջոցին, եւ կը պատեն ու կը համբուրեն իրենց թարգմանեալ Ս. Գրոց մատեանները մինչեւ իսկ շատեր

Ժամանակադրական կարդով Երկրորդն են ասորերէնը եւ քաղզերէնը, որոնք Երկրորդ եւ Երրորդ գարերուն են կատարուած : Յետոյ կու զան հայերէնը եւ լատիներէնը՝ Ե Դարուն սկիզբը :

Ազա կու զան եղիսակերէնը (որ զպտերէնն է), եթովպերէնը, արարերէնը, պարսկերէնը եւ վրացերէնը՝ եւ Զ Դարերուն :

Ամենէն վերջ կու զայ ուաւոներէնը, Թ Դարուն, որ եւ կը փակէ Հին թարգմանութիւններու շարքը :

Այս թարգմանութիւնները յարգի են Եկեղեցւոյ մէջ, եւ փոխազարձարար կը ծառայեն բացայացելու եւ մեկնարանելու նոյնիսկ ընագիրներուն զժուարին կէտերը :

Նոր լեզուով թարգմանութիւնները ուշ կատարուեցան, այսինքն Բոզոքականութեան ծագելէն ետք, երբ Տեւոննեան ազգերը ուզեցին Թօթափել լատիներէնը՝ որ մինչեւ այն ատեն համարուած էր ծիսական լեզու բովանդակ Արեւմտեան Եկեղեցիներուն մէջ : Այդ շարժումը առիթ տուած Հըսովմէական ազգերուն ալ հետպհետէ թարգմանել Ս. Գիրքը ամէն մէկ լեզուի, եւ յետոյ զրեթէ մըցուած մը տեղի ունեցաւ աստուածաշնչական զանազան ընկերութիւններու միջնէ՝ Ս. Գիրքը բաղմաթիւ լեզուներու թարգմանելու :

### ԿԻՒԱՌՈՒԹԻՒՆ

Իրենց արիւնը թափած են անոր պաշտպանութեան համար :

Միեւնոյն բանը կը հաստատուի նաեւ Հրէից օրինակով. անոնք իրենց դադիմագայրերուն մէջ, մահաւոնդ Եղիսաբոս, սէտք զգացին յունարէն լեզուով Ս. Գիրք ունենալու . հետեւարար Եօթանասնից թարգմանութիւնը կատարելով մեծ ինամքով, զայն կը պատուէին ընագիրն հաւասար :

Ի վերջոյ կը տեսնենք նաեւ թէ Նոր Կըտակարանի սրբագիր Հեղինակները իրենց զիրքերը զրած ատեն Եօթանասնից թարգմանութիւնն է որ կը զործածեն իրը Սուրբ Գիրք, եւ Հին Կոտակարանէն մէջրերումներ

Բայց այդ պատիւը Հին թարգմանութիւններո՛ւն է որ պէտք է ընծայենք, որովհետեւ անոնք նախ՝ աւելի խնամքով եւ երկիւղածութեամբ կատարուեցան, յետոյժ ժամանակով աւելի մօտ էին յայտնութեանց եւ աւանդութեանց, ապա՝ ո՛չ թէ հակառակութեան, այլ հոգեւոր նպատակաւ կատարուեցան, եւ վերջապէս՝ հաստատուած են նախնի հարց եւ վարդապետաց եւ ժողովներու, որ է ըսել՝ Եկեղեցւոյ հեղինակութեամբ եւ վկայութիւններով։

Երկրորդ խնդիրն այն է թէ պէ՞տք է Ս. Գիրքը որեւէ լեզուի թարգմանել կամ անդամ մը թարգմանուած լեզուով կը կին թարգմանել։ Բայտ մեղի, ոչ մէկ անպատճեռութիւն կայ այդ անսակէտով, որովհետեւ նորերը էութեամբ կը նոյնանան հինքրուն հետ, որոնց նպատակն է զիւրացնել ասուածային յայտնութեան հասկացողութիւնը այն ազգերուն մէջ՝ որոնք քրիստոնէութիւնը ընդունած էին եւ ստիպուած էին իրենց լեզուներով Սուրբ Գիրք ունենալ։

Պէտք է զիսել միայն թէ ատկէ երեմն դործնականին մէջ այնպիսի անպատճեռութիւններ յառաջ կու դան, որ նոր թարգմանութիւնը աւելի վտանգաւոր կը դառնայ քան օգտակար։ Ծատ անդամ թարգմանիչները հակառակութեան եւ նորասիրութեան կիրքերէ յուզուած, Աստուածաշունչին խօսիլ կու տան այնպիսի բաներ՝ զորս իրենք կ'ուզեն ըսել եւ լսել։ Երբ մէկը ունի այսպիսի վտանգներու գէմ զգուշաւորական վերաբերմունքի լրջութիւն, կը գործէ Եկեղեցական իշխանութեան հետ միաձայն, երբեք իր միտքը չի խառներ Ս. Գիրքի միտքն, եւ անոր պարզ խմաստներուն տեղ մէկնութիւններ եւ հասկացողութիւններ չի գըներ բնաւ, կրնայ Ս. Գիրքը թարգմանել նոր լեզուի, նաև, զոր օրինակ, աշխարհարար Հայերէնի՝ որ Հայ ժողովուրդի խօսակցական եւ սովորական լեզուն է։

Միայն թէ, ի պատիւ մէր նախնեաց կատարած Հայերէն թարգմանութեան, պէտք չէ մոռնանք թէ այնքան պարզ եւ յատակ ունալ է եղած մանաւանդ նոր կտակարանի

թարգմանութիւնը, որ անդրագէտներն ալ դիւրութեամբ կը հասկնան զայն. իսկ ուր որ իմաստն ինքնին գժուարին եւ մեկնութեան կարու է, աշխարհիկ լեզուով թարգմանութեան ատեն ալ կը մնայ նոյնպէս։

Այսպէս ըսելով երբեք չենք ուզեր կասկածի տակ զնել նոր թարգմանութեանց օգտակարութիւնը, ցորչափ անոնց նպատակն է հաւատացեալներու իմացնել կամ խմանալի դարձնել Աստուածաշունի Գրքին պարունակութիւնը, առանց ծառայելու իրբեւ միջոց աստուածաբանական գիտութեանց եւ Եկեղեցական քարոզութեանց։

172. Ս. ԳրՈՅ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆԸ. Ս. Գրքին վերաբերմամբ վերջին խնդիրն է ընթերցանութեան հարցը։ Այս մասին դարձեալ Հակոնդղէմ կարծիքներ ունին Հռովմէականներն ու Բողոքականները, զի այս վերջինները զայն կը համարեն բոլոր հաւատացեալներուն համար զիւրածատչելի եւ զիւրահասկնալի գիրք մը, մինչ առաջինները զայն կը նկատեն արդիւնալ եւ անմերձնալի բոլոր հաւատացեալներուն։

Մեր Սուրբ Եկեղեցին ոչ միայն շարգիւեր, այլ նաև կը յորգորէ ամէնքն ալ Ս. Գրոց ընթերցանութեան։ մեր Հին գրականութեան մէջ կան պատմական յիշատակութիւններ, որոնք կը հաստատեն թէ Հայ զինուորներն իսկ «զգիրս սուրբս ուսեալք ի մանկութենէ, զանձինս միսիթարէին եւ զընկերոն քաջալերէին»։ Եւ թէ կիններուն համար անզամ «Սաղմոսք էին մրմունչը երդոցն, եւ ընթերցուածք Սուրբ Գրոց՝ կատարեալ ուրախութիւնք», ինչպէս կը զրէ Եղիշէ իր պատմութեան մէջ։

Մեր միտքը աւելի եւս պարզաբանելու համար, ըսենք թէ Ս. Գրոց պարունակութիւնը կրնայ բաժնութիւնութիւնը։

- ա) Տեսական
  - բ) Բարոյական
  - գ) Պատմական
  - դ) Մարգարէական
- Սակայն այս չորս մասերէն տեսականը սակաւ է եւ մարգարէականը՝ շատ աւելի

երը կ'ընէն՝ յունարէն նոյն թարգմանութիւնը ունին իրենց առջեւ։  
սակաւ. այնպէս որ Ս. Գրոց բովանդակութիւնը զրեթէ պատմական է և բարոյական։ Արդ, յայտնի է թէ բարոյականը խրատ է պարզապէս կամ աղօթք առ Աստուած, իսկ պատմականը՝ խրատ օրինակեալ կամ խրատ օրինակներով հաստատուած։ Հետեւարար հաւատացեալները կընան օգտուիլ այս երկուքն ալ, եթէ միայն տեսականներուն եւ

մարդութէականներուն մէջ զգուշանան չչեցիւ ընկալեալ սկզբունքներէն և վարդապետութիւններէն, եւ յանձնապաստան յանդութեամբ չյառաջանան իրենց անծանօթ ձամբաններու մէջ։

Այստեղ կը գերջանայ Ս. Գրքին, այսինքն աստուածային յայտնութեան երկրորդ միջնորդին մասին մէր ըսել առաջազրած համառու խոսքը։

### ՄԱԴԱՔԻԱ. ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Նար. 7)

